

## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԵԳԻՊՏԱԿԱՆ  
ԱԼԱՆԴԱՎԵՊԵՐ



ՊՈ.ՏՈ.ՆԵՒՆ  
ԳՐԱԴԱՐԱՆ  
ՀԱՏՈՐ ԹԻՒ 48

# ՄԵՄՆՈՒՄ ՀՍԿԱՆԵՐԸ



892  
Մ-59

Դ. ՇՈ.ՐԸ

Թիւ 12

Հրատարակութիւն «ՀՈՀՀՕԿ-ՄԵԽՐՈՎ», Տպագրատան

19 NOV 2011

892  
5-59  
ԱՐ



## «ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

1. Ետմիտոս եւ Աօլողոն
2. Արսիոննք
3. Թեւաւոր Զին
4. Պահոն
5. Պահուրա
6. Խղիա եւ ուրիշ Պահմուածքներ
7. Միտաս
8. Անտեսուած Կայծը
9. Ամայկ
10. Մարդիկ ինչո՞ւ կ'ապրին
11. Օկիրը
12. Թեսէոս եւ Լաբիւրինթոսի Վիտապը
13. Լինչի Արարատի վերելիք
14. Էլերեսը ինչպէս կը փորձենմագլցի
15. Հայատան 2330 տարի առաջ
16. Էտիսըն — իր կեանքը եւ գիտերը
- 17.
18. Արշաւներ դեպի հիւսիւսային բեւեռ
19. Պիզար եւ Խնչայի գանձերը
20. Ուլեւորութիւններ Ամիրիկէի մեջ
21. Հասան, Ճնճուկ եւ Խուլ Խաչիկ
22. Վարդան Փիլիկիկամերազի մը Գինը
23. Վահապ
24. Ստաման Ծուեր
25. Կրակի գարը
26. Ծանրացած Կեղծամը
27. Դարեւր գլտուելով անիւր ստեղծեցին
28. Ասա, Հսի Լինկ Շին եւ Բրեքին
29. Առաջին ժամացոյցը
30. Կրակի Ռւժը
31. «Եւ եղեւ լոյս»
- 32.
33. Լոյսի երաւալիքները
34. Նոր ուժեր՝ նոր օւեր
- 35.
36. Երբ պիտի տանինք գիտութեան յաղ-քանուիք...

## ՄԵՄՆՈՆԻ ՀՍԿԱՆԵՐԸ

→→→♦←←←

3500 տարիներ առաջ, Եղիպտոսի մէջ կ'ապրէր Ամէն Հօտէպ անուն հզօր արքայ մը։ Իր իշխանութեան առաջին օրերուն, Ամէն Հօտէպ պատերազմի ելած և գրաւած էր Սինայի թերակըլզին և Եղովիոյ մեծագոյն մասը։ Այս պատերազմներէն վերադարձին, Ամէն Հօտէպ Լուքսորի մօտ սիւնազարդ մեծ տաճար մը կառուցանել տուած և Ամէն Բա մեծ աստուծոյ նուիրելով «Ամէնի Տունը» կոչած էր զայն։ Այսպէս ան կը յուսար թէ՛ աստուածները սիրաշահիլ և թէ յաւերժացնել իր անուան յիշատա-

= 330 =

կոթիւնը, Խնչպէս կը տեսնուի Ամէն  
Հօտէպ շատ փառամոլ փարաւոն մըն  
էր և իր վերջին օրերուն, այսքանով  
ալ չբաւականալով, Նեղոսի ափին վր-  
րայ ուրիշ տաճար մըն ալ շինել տա-  
լով, այդ տաճարին առջեւ իր պատկեր-  
ներով երկու մեծ արձաններ կանգնել  
տուաւ:

Այդ արձանները 12 ոտնաշափ  
բարձրութեամբ երկու հսկայ պատ-  
ուադաններու վրայ կանգնած, 50 ոտք  
բարձրութիւն ոնեցող միակառը քարէ  
շինուած էին, իւրաքանչիւրը իր գրւ-  
խուն վրայ կը կրէր մի քանի ոտք  
բարձրութեամբ հսկայ թագեր ալ, ո-  
րոնք վերին և վարին եղիպասները  
կը խորհրդանշէին:

Փառաւոր այդ թագերը չկան այ-  
լեւս, բայց 3500 տարուայ այդ հսկա-  
ները կը կենան տակաւին, և այսօր կը  
ճանչցուին որպէս Մէմոնի հսկաները:

Այդ հին օրերուն, ուր յաճախ հը-  
րաշքներ և ուրիշ զարմանալի բաներ կը

= 331 =

պատահէին, այս երկու հսկաներուն ալ  
մողական ոյժ մը վերապրուեցաւ: Կը  
պատմուէր թէ անոնցմէ մին առտուան  
որոշ մէկ ժամուն քաղցր մեղեղի մը  
կ'երգէր: Շատեր, որոնք բախտն ու-  
նեցած էին լսելու անոր երզը, նախ  
չէին հաւատացեր թէ այդ հսկան կըր-  
նայ մանկական այդքան քաղցր ձայնով  
մը երգել:

Այսպէս երբ յոյները առաջին ան-  
գամ Եղիպատոս այցելեցին, լսելով Մէմ-  
ոնի արձանին քաղցր երզը, շուտով ի-  
րենց յատուկ բանաստեղծական կերպով  
մը, տարօրինակ այդ երեւոյթը բացատ-  
րելու համար աւանդութիւն մ'ալ ըս-  
տեղծեցին:

Այս արձանը, կ'ըսէին յոյները,  
Մէմոն անուն Եղիպատիցի իշխանի մը  
խորհրդապատկերն է: Մէմոն Յունաց  
իշխանին դէմ Տրովադացիներու օգնու-  
թեան գացած էր: Երբ Աքիլլէսի ուր-  
ով իյնալով ալ երկիր չվերապարձաւ,  
իոս, Մէմոնի մայրը, որ առտուան աս-



37605

տուածուհին էր սկսաւ իր ցաւը ողբաշ-  
լով թափառիլ երկրի վրայ:

Էսո թեփէ հասնելուն այս արձան-  
ներէն մէկուն մէջ նկատեց իր որդւոյն  
նմանութիւն մը, և սկսաւ ամէն առա-  
ւոտ այցելել զայն և ողբալ Մէմնոնի  
կորուստը:

Բացի յոյներէն ուրիշ շատեր ալ,  
այդ հին օրերուն, կ'այցելէին Մէմնոնի  
այս հսկայ արձանները, անոնց երգը  
լսելու համար: Այս այցելուներէն ա-  
մէնէն նշանաւորը եղաւ Հոռվմայեցւոց  
կայրը Սէվէրոս, որ արձանին երգը լսե-  
լէ ետք, փափաքեցաւ, որպէս նշան իր  
երախտազիտութեան, դարմանել այն  
վնասները որ մօտասուապէս հարիւր  
տարի առաջ երկրաշարժ մը պատճա-  
ռած էր երկու հսկայ արձաններուն:  
Եւ արդարեւ, մօտակայ բլուրներէն քա-  
րեր բերուելով այդ ծանր վնասը (քան-  
զի արձաններէն մէկը ճախտած և վերի  
մասը գետին ինկած էր) դարմանուե-  
ցաւ: Բայց աւազ, այդ օրէն ի վեր,

Մէմնոն կարծես վշտացած Հոռվմայեցի  
կայսրի մը կողմէ նորոգուելուն, լւեց  
և իր դիւթիչ երգը ալ չլսուեցաւ:

\* \*

Կուքսորի մէջ Ամէն Հօտէպի կող-  
մէ կառուցուած փառաւոր տաճարին  
աւերակները կը մնան դեռ, և ամէն  
տարի, երկրիս բոլոր մասերէն, հնասէր-  
ներ կուզան այցելել զանոնք, ինչպէս  
նաեւ Լիւքսորէն ոչ չատ հեռու Քար-  
նաքի հնութիւնները:

Քարնաքի հնութիւնները կը կաղ-  
մեն տաճարներու հսկայ շարք մը,  
տարբեր ժամանակներու մէջ և տար-  
բեր փարաւոններու կողմէ, մին միւսին  
քով այնպէս մը կառուցուած որ մարդ  
կը փորձուի անոնց ամբողջութիւնը մէկ  
հսկայ մեհեան նկատել:

Մեհեաններու այս շարքին զլխա-  
ւոր մուտքն էր 60 ոտնաչափ բարձրու-  
թեամբ քարաշէն հսկայ դուռ մը ոռ

տաճարին այդ մասը շինել տուող փառաւոններուն կեանքին և պատերազմներուն նկարագրութիւնը։ Թիւով երկու են այս փարաւոնները — Սէթի Ա. և Ռամնէս Բ.։

Հոդ է նաեւ Ռամնէս Բ.ի 60 ոտնաշափ բարձրութեամբ միակտոր քարէ արձանը որ մօտաւորապէս 1000 թօնո կը կըռէ։ Այս հսկան, ինչպէս նաեւ հոն զետեղուած մի քանի ուրիշ արձաններ զժբախտաբար զետին ձգուեցան և վնասուեցան պարսիկ ասպասակողներու կողմէ։

Ռամնէս Բ.ի ուրիշ մեծազործութիւններէն են Աբիսոսի տաճարը և Ապու Սիմպէլի մեծ քարադամբանը։ Այս վերջինը լերան մը կողին շինուած և բուն ինքն լեռը փորելով կազմուած հսկայ տաճար մըն է։ Սանդուխներու երկար շարք մը կ'առաջնորդէ ներսի մեհեանին, որ հարիւր ոտք լայնութեամբ և 90 ոտք բարձր պատ մ'ունի։ Մուտքին զետեղուած են Ռամնէսի եր-

կու միակտոր քարէ շինուած 60 ոտք բարձրութեամբ արձանները։ Տաճարին պատերուն վրայ փորագրուած են Ռամնէսի կեանքը և Ասկոյ Խէթա կոչող ցեղին հետ իր ունեցած պատերազմներուն մանրամասն նկարագրութիւնը։

Կը պատմուի սակայն թէ Ռամնէս Բ. որուն մեծագործութիւնները այնքան տեղ կը գրաւեն ինք չէ կատարած բոլոր այդ գրուածները. այլ իր հօր Սէթի Ա.ի գործերն ալ իբրեւ իբրեւ ներկայացուցած է։ Ուստի հս զանց կ'ընենք այդ պատմուածքներու յիշատակութիւնը։

\* \*

Քարհնաքէն չմեկնած ստիպուած ակնարկ մըն ալ կը նետենք այդ երկու հսկայ Օպէլիսքներուն (քարկոթող) որոնք սիւներու մեծ տաճարէն քիչ մը անդին կառուցուած կ'իշխէին այդ հին

քերով և օրհնութիւններով օժտուած իր  
հանրային կեանքն սկսու Հէտշէպսէտ  
իշխանուհին։ Այցելեց Վարին և Վե-  
րին Եղիպառոսի բոլոր տաճարները, տա-  
թըւածներուն զոհեր և նուէրներ տա-  
րու, Լքեալ և նորոգութեան կարօտ  
տաճարները շէնցուց և փերադարձաւ  
Թեփէ արքայանիստ քաղաքը, ուր որոշ-  
ուեցաւ զայն իրենց գահակից կարգել։  
Աստուածներու հաճոյ այս որոշումը  
շուտով իրագործուեցաւ։

Երկար տարիներ հայր ու աղջիկ  
հաւասար ուժերով տիրեցին Թեփէի  
մէջ, մին միւսէն աւելի սիրուած, մին  
միւսէն աւելի յարգուած։

Հօր մահէն ետք դեռ ատեն մը  
Հէտշէպսէտ առանձին վարեց պետու-  
թեան գործերը։ Օր մըն ալ իշխանի  
մը հետ ամուսնացաւ, բայց հակառակ  
անոր որ այլեւս պետական բոլոր գոր-  
ծերն իր ամուսնին յանձնուած էին  
Հէտշէպսէտ թագուհին շարունակեց իր  
բարի գործերով ամէնուն սէրն ու յար-


գանքը վայելել։

Այդ օրերուն էր որ թագուհին ո-  
լոշեց Ամէն Բայի ի պատիւ և ի յիշա-  
տակ իր հօր, Մայր տաճարին մէջ եր-  
կու կոթողներ կառուցանել։



Անմիջապէս գործի ձեռնարկուեցաւ  
Աստուածի քարահանքերուն մէջ կտրուե-  
ցան այդ երկու միակտոր քարէ մեծ  
կոթողները և հաստատուեցան Քար-  
նաքի տաճարին մէջ իրենց յատկացը-  
ւած վայրը։

Հէտշէպսէտ հրամանագրած էր  
զանոնք զետեղել այնպէս մը որ, Ըան-  
սահման հեռաւորութիւններէն տեսնուին  
և երկիրն ամբողջ իրենց լոյսովը լու-  
սաւորուի։ Արգարեւ այս երկու կո-  
թողները, Քարնաքի տաճարին բարձրա-  
բերձ սիւներէն ալ բարձր, իրենց ոսկե-  
պատ զագաթներէն ցոլացող լոյսով  
երկար տարիներ պանծացուցին անունը  
թագուհիին և զայն կերտող արտես-  
տապէտներուն։

Հէտշէպսէտ թագուհիին վերջին



376055



Հին Եգիպտացւոց ժաման և Երկրագործական կեանելն պատկերներ:



ZUUR ARV EGP

ուզգակի տաճար գիմեց և ողբազին օդ-  
նութիւն խնդրեց իր աստուածներէն։  
Այնքան յոզնած էր իր նախորդ գիշեր-  
ւան հսկումէն, որ հոդ տաճարին որբ-  
բարանին մէջ իյնալով քնացաւ։ Քու-  
նին մէջ երազեց որ աստուած իրեն  
երեւնալով մսիթարեց զինք, խոստա-  
նալով յարմար ատենին իրեն օդնութիւն  
զրկել։

Այսպէս Սէթոս ապակինելով աս-  
տուծոյ, թշնամոյն դէմ ելաւ հողա-  
զործներէ, արհեստաւորներէ և վաճա-  
ռականներէ կազմուած բանակի մը զը-  
լուին անցած։ Վերջապէս բանակը  
նեղոսի աջ ափին վրայ, Սենեքերիմի  
բանակին դէմ Պէլիզիրմ քաղաքին  
մօտ դիրք բռնեց։

Այդ գեշեր երկու բանակներուն  
համար ալ անքուն անցաւ։ Եղիպտա-  
ցիները, մեծէն մինչեւ փոքր, վախէն  
չէին կրնար քնանալ։ Ասորեստանցի-  
ները, իմացած թշնամոյն անյոյս  
վիճակը, ուրախութեան, երգի, կեր ու

խումի անձնասուր եղած չքնացան։ Գի-  
շերը բաւական յառաջացած էր երբ ա-  
հա մօտակայ գաշտերէն անհամար մու-  
կերու բանակ մը Ասորեստացիներուն  
բանակասեղին յարձակելով զինուորնե-  
րու աղեղներուն լարերն ու կաշիէ վա-  
հանները կրծեցին ու կերան։ Արշա-  
լոյախն, երբ ամէնը ոտքի ելած կռուի  
կը պատրաստուէին, Սենեքերիմի զին-  
որները գողաճար նշմարեցին որ ի-  
րենց բոլոր յարձակողական զէնքերն ու  
պաշտպանութեան միջոցները անզործա-  
ծելի գարձած էին։ Մեծ եղաւ իրենց  
երկիւղը, և բանակին մէջ աննկարագ-  
րելի իրարանցում մըն էր ծայր տուաւ։  
Ժամ մը չանցած փախուստն սկսած էր  
արդէն, երբ Սէթոս բահերով և բրիչ-  
ներով զինուած իր բանակին գլուխն  
անցած սկսաւ հալածել թշնամին և  
շատ մը գերիներ բռնելէ ետք յաղ-  
թական մայրաքաղաք վերադարձաւ։  
Մեծ ուրախութիւններ տեղի ունեցան  
և ապա Սէթոս Պտա աստծու տաճարին

— 348 —

առջեւ իր արձանը կանգնել տուաւ ուր  
ձեռքին մէջ մուկ մը բռնած այս խօս-  
քերով կը ներկայանար ան. «Նայեցէ՛ք  
ինձի և սորվեցէք յարդել աստուած-  
ները»:

\* \*

Սեթոս փարաւոնը դեռ երկար  
տարիներ տիրեց երկրին. Բայց օրէ  
օր խստացուց իր բռնութիւնները, այն-  
պէս որ իր մահէն ետք, եզիպտոսցիք  
որոշեցին այլեւս չձգել որ միակ թա-  
գաւոր մը իշխէ իրենց վրայ. Ուստի  
երկիրը 12 մասերու բաժնելով 12 թա-  
գաւորներ ընտրեցին. Այս 12 թագա-  
ւորներու մէջ ամուսնութեամբ ազգա-  
կանական կապեր հաստատուեցան, և  
ընդհանուրին որոշմամբ, անսոք ամէնքն  
ալ հանդիսաւոր երդումներով իրարու-  
և ժողովուրդին խոստացան երբեք իրա-  
րու դէմ չզործել, իրարու սահմաննե-  
րը յարդել և արտաքին թշնամիներու

դէմ միասնաբար կռուիլ :

Մի քանի տարիներ անցած էին  
երբ նախանձն սկսաւ իր դերը ունենալ  
12ներու յարաբերութեանց մէջ. Մա-  
նաւանդ օր մը զուշակութիւն մըն ալ  
լուսեցաւ թէ 12 ներէն այն որ առաջին  
անգամ պղինձէ ամանով մը Պտայի  
արձանին նուէր մատուցանէ ամրող  
Եղիպտոսի միակ թագաւորը պիտի  
զառնայ.



12 թագաւորները սկսան գաղտնա-  
բար իրարու վրայ հսկել. Անցան օ-  
րեր, ամիսներ և տարիներ, ոչ մէկուն  
վախը իրականացաւ, ընդհակառակն  
ամէնքն ալ սիրով և համերաշխու-  
թեամբ կ'աշխատէին երկրին բարօրու-  
թեան համար,

Օր մը իրենց բարեկամական կա-  
պերուն հետ իրենց ապագայ յիշատակն  
ալ ի մի ծուլելու մտքով միախորհուրդ  
որոշեցին իրենց արժանի յիշատակա-  
րան մը կառուցանել. Այս յիշատա-  
կարանը, որ չինուեցաւ ֆայումի մէջ,

Եղիպտոսի հռչակաւոր Լաբիւրինթոսն  
էր, Ան ունէր 12 գաւիթներ, որոնց  
դռները դէմ հանդիման շինուած էին.  
իւրաքանչիւր գաւիթին շորջը ճերմակ  
մարմարինէ սիւներով ուրիշ զաւիթ մը  
կար, ուր իւրաքանչիւր երկու սիւնի  
մէջէն բացուող դռներ տարրեր սեն-  
եակներու կ'առաջնորդէին; Այս սեն-  
եակներն ալ իրենց կարդին կ'առաջ-  
նորդէին ուրիշ սիւնազարդ գաւիթնե-  
րու, ու ասոնք ուրիշ սենեակներու, այն  
ովէս որ անծանօթ մը շատ շանցած ի-  
րարու յար և նման գաւիթներու և  
սենեակներու մէջ ճամբան կը կորսնցը-  
նէր, Այս սենեակներն թիւով 3000  
էին, կէսը գետնայարկ միւս կէսը ա-  
ռաջինին վրայ կառուցուած: Վերին  
սենեակները քուրմերուն բնակութեան  
յատկացուած էին: Ասոնք լաբիւրին-  
թոսի ճիշդ կեղրոնը շինուած տաճա-  
րին յատուկ պաշտօնեաներն էին: Իսկ  
վարի սենեակներէն 12ը յիշատա-  
կարանը կառուցանող թագաւորներուն

դամբարանները պիտի ըլլային, իսկ  
միւս սենեակները իւնց այնքան պաշ-  
տելի կոկորդիլուններուն գերեզմանը,  
երբ լաբիւրինթոսի շինութեան  
աշխատանքները լրացան, 12 իշխաննե-  
րը Մեմփիս գացին հոն մեծ տաճարին  
աստուածներուն շնորհ ակալութիւն  
յայտնելու: Գոհաբանական աղօթքնե-  
րը կատարեալ կանոնաւորութեամբ  
տեղի ունեցան, մինչեւ որ կարգը գի-  
նիի հեղման գայ: Արարտղութեան  
այս բաժինը կ'օրինազրէր 12 թագա-  
ւորներուն կողմէ ոսկիէ սափոլներով  
Պտայի ստքերուն զինի թափել: Արա-  
րտղապետը սակայն, սխալ մամբ, փոխա-  
նակ 12ի 11 սափոր բերած էր: Իւ-  
րաքանչիւր իշխան սափոր մ'առաւ և  
երբ կարգն եկա: 12րդին և տեսնուե-  
ցաւ որ սափոր մը պակաս էր, Պաամէ-  
դիքոս իշխանը որ առանց սափորի  
մնացած էր, չուզելով ծիսակատարու-  
թիւնը ընդհատել տալ, զլուխէն սա-  
դաւարտը հանելով «Ոհա այս ալ իմ

Կառավարության պատմություն:



սափորս թող ըլլայ, լեցո՞ւր դինին» ըստ քրմապետին:

Հաղիւ թէ Պասմէդիքոս այս բառերը արտասանեց, միւս իշխանները յիշելով միքանի տարի առաջ տարածայնուած գուշակութիւնը, իրարուերեւ նայեցան և սակայն չհամարձակեցան արարողութիւնը դադրեցնել:

Երբ պաշտամոննքը լրացաւ 11 իշխանները գաղտնի ժողով մը գումարելով խորհրդակցեցան իրենց ապագայի մասին:

— Մահուա՛ն արժանի է, ըստ անոնցմէ մին, վատարար առիթէն օգտուեցաւ որ մեր վրայ առաւելութիւն մը շահի:

— Ճիշդ է, ամէնքս ալ նկատած էինք արդէն թէ որքա՞ն փառասէր է, Հիմա մեծ թագաւոր մը պիտի ըլլայ:

Ասոր վրայ ճեր իշխան մը սաքի ելլելով ըստաւ.

— Խսեցէք եղբայրներս: Արդարեւ գուշակութիւնը կատարուեցաւ իր

վրայ: Բայց ինչէ՞ն գիտէք որ Պամէդիքոս գիտմամբ ըրաւ այդ: Մենք ալ ունէինք պղնձէ սաղաւարաներ, բայց կրցա՞նք զանոնք որպէս զոհաբերութեան սափուր գործածել: Կանչենք զայն, հարցուփորձենք և հասկնանք թէ ինչո՞ւ առաջարկեց իր սաղաւարաը որպէս սափուր գործածել. միթէ չէ՞ր գիտեր նախապէս եղած գուշակութէ ան իմաստը և մոռցա՞ծ էր մեզի ըրած երամը:

Այսպէս Պասմէդիքոս ներս առնըւելով խստիւ հարցաքննուեցաւ, ուր ան պնդեց թէ ինք երբեք այդ գուշակութիւնը չէր յիշած, այլ պարզապէս արարողութիւնը չընդհատելու համար ըրած էր այդ բանը:

— Ճի՛շդ ըստածիս պէս, ըստ ճեր իշխանը, երբ ամբաստաննեալը դուրս հանուելով իշխանները նորէն խորհրդակցիլ սկսան — ես կը հաւատամ թէ Պամէդիքոս անմեղ է: Այս զործին մէջ բազգն է որ իր գերն ունեցաւ, Մեռ-

ցուցէք զի՞նք եթէ կ'ուզէք. բայց պիտի պատժուիք ասար համար. Պալով ինձի, չեմ կրնար ձեռքս վերցնել մէկու մը որսան երկինք իր պաշտպանութիւնը չնորհած է.

Վերջապէս երկար վիճաբանութիւններէ ետք որոշուեցաւ Պատմէդիքաը պաշտօնանկ ընել, զրկել զի՞նքը թագաւորական իր բոլոր ստացուածք և իրաւոնքներէն և Տելթա աքսորելով արդիլել որ անկէ յետոյ ոչ մէկ եղիպատկան նահանգի հետ հաղորդակցութեան մտնէ.

Այսպէս Պատմէդիքոս Տելթա աքսորուեցաւ, և հոգ, անսահման ճահճներուն այդ տարածութեան մէջ երկար տարիներ մնաց. Տարիներ ետք, անգամ մը խորհուրդն ունեցաւ Պիտոս քաղաքին Լատօնայի մեհեանը մարդ զրկել, հասկնալու համար թէ Ե՛րբ և ինչպէս պիտի կրնար իր վրէժը լուծել և իրաւոնքներուն ափանալ.

Լատօնայի գուշակութիւնները ան-

սխալական էին. իրեն համար մեծ տաճար մը կառացուած էր և երկրին ամէն կողմերէն ամէն տարի հռչակաւոր մարդիկ կը զիմ'ին հոն իրենց ապագային տեղեկանալու համար. Այդ մեծ տաճարին մէջ Լատօնայի խորանը ամէնէն պատկառազդու շինութիւնն էր. Միակառը քարէ շինուած հսկայ խորան մըն էր առ. ոնէր 60 ստնաչափ լայնք, 60 ոսնաչափ խորութիւն, իսկ վրան նոյն պէս մէկ կտոր քարէ 70 քառակառի ստնաչափ ձեղուն մը. Ահա հոս էր որ Պատմէդիքոս թանկագին նուէլմներով զրկեց իրեն հաւատարիմ ծառայ մը:

Պատասխանը չուշացաւ, որ կ'ըսէր.

— Վրէժդդ ծովլերէն, պղինձէ մարդոց ձեռքով պիտի գայ:

Դժուարահասկնալի այս պատասխանը աւելի շուարցուց խեղճ աքսորեալը. Ո՞վ պիտի երեւակայէր թէ պղինձէ մարդիկ, ասոնք ալ ծովէն, իր օդնութեան պիտի գային:

Սակայն և այնպէս շատ չանցած

իրականացաւ այս պատզամը։ Նոյն տարին կարդ մը յոյն զինուորներ, գէշ հովերէն քշուած ստիպուած եղիպտական ծովեղերը ապաստանեցան։ Երկար օրեր անօթի մնացած, սկսան զիւղերը թալլել և ամէն կարգի նեղութիւններ տալ բնակիչներուն, որոնք իրենց անծանօթ այս մարդիկը տեսնելով տուն տեղ ձգած կը փախչէին։ Բարձրահասակ, կատաղի այդ զինուորները պղինձէ զբահներ ունէին։

Տելթայի սարսափահար ձկնորսները շուտով ամէն տեղ տարածեցին այդ մարդոց դործած անզթութեանց լուրը։

Պասմէդիքոսն ալ լսեց պղինձէ այդ մարդոց մասին։

— Լատօնայի գուշակութիւնն է, ըստ ան, ու շուտով որոշեց զանոնք գտնելու համար ճամբայ ելլել։

Պասմէդիքոս այս զինուորներու պետին հետ բանակցելով սապէս համաձայնեցաւ։ Յոյն զինուորները Յունաստանէն զօրաւոր բանակ մը պիտի բե-

րէին։ Այս բանակը պիտի օգնէր Պասմէդիքոսին վերաշանելու համար իր զահը։ Այս ծառայութեան փոխարէն յոյները պիտի ստանային առատ նուէր և բնակութեան համար քաղաք մը եղիպտասի մէջ։

Միքանի ամիսներ շանցած յունական զօրամաս մը Տելթա ցամաք ելլելով Պասմէդիքոսի հրամանատարութեամբ արշաւեց Վերին Եղիպտաս։ 11 եշխաններէն տասը հոգի պարտությով մահուան դատապարտուեցան իսկ 11րդը ներման արժանացաւ։

Շատ չանցած Պասմէդիքոս ամբողջ Եղիպտասի թազաւոր պսակուեցաւ և Լատօնայի գուշակութիւնը իրականացաւ։

Ան Մեմփիսի մէջ նորոգեց Պտայի տաճարը, հսկայ գուռ մը շինել տալով անոր, ինչպէս նաեւ մեծ գտիթ մը Ապիս եղին համար Այս գաւիթը 18 ոսք բարձրութեամբ գեղեցիկ արձաններով և սիւներով շրջապատեց։

իր թագաւորութեան շրջանը տես-  
ւեց երկար տարիներ խաղաղութեան  
մէջ, Եղիպտոս վերստին գտու իր  
հին փառքի օրերը։ Պատմէդիքոսի մա-  
հէն ետք իր որդին նաքո յաջորդեց  
իրեն։



( Վերջ )



Այս թիւով «ՊԱՏՄ.ՆԵՒԻ ԳՐԱԴԱՐԱՆ»ի  
Դ. շարքը կը լրանայ։ Կը խնդրուի արտասահ-  
մանի յարգելի բաժանորդներէն փութացնել Ե.  
շարքի կանխիրկ բաժնեգինը։

ՊԱՏՄ.ՆԵՒԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ, չորրորդ շարք, հատուներ  
36 - 48, մամլոյ տակ են եւ կը հրատարակուին յաջոր-  
դաբար։ Փետել Գրավանակներու եւ Ցուլիչներու մօս։

Կը հրատարակուի ամեն շաբաթ

Հասր ձեռքէ 1 Ե.Դ.

ԿԱՆԽԻԿ Բաժանորդագրութիւն 12 թիւր 10 Ե.Դ.

Արտասահման 12 թիւր 10 Ֆրանգ կամ 50 սենք

Հասցէ

“SAHAG - MESROB  
25, Sharia Tewfik, Cai-

ՀՀ Ազգային գրադարան



NL0376187

73.297

XX

30



t

ՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
SAHAG-MESROB PRESS  
25 SH. TEWFIK, CAIRO